

ՎԻՆՉԵՆՑՈՅՑ ՄՈՆՏԻ

ԳԱԼԵՈՍՏՈՅՑ ՄԱՆՅԱՐԵԳԻ

ԻՇԽԱՆ ՖԱՑԵՆՑԱՅԻ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Ա. Ն Զ Ի Ն Ք

Գալէոստոյց Մանֆրեդի, իշխան Ֆայենցայի
Մաթիլդէ Պենտիվլիոյ, կին Մանֆրեդիի
Էլիզա, օրիորդ ազնուատոհմ, վտարական Ֆերրարայէ
Հուբարդ Ակարիվիոյ, դրանիկ
Յամբըլին, դրանիկ
Աղովարդ, պաշտօնեայ Մանֆրեդիի
Խիկոյ, քարեկամ Յամբըլինի
Զինուորք, որոնք չեն խօսիր

Տեսարանն է մայենցայի իշխանական պարասան մէջ

ՀԱՆԴԵՍ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԻԼ Ա.

ՀՈՒԲԱԼԴ և ՑԱՄԲՐԻՆ

ՑԱՄԲՐԻՆ	<i>Հանգիր, Հուբալդ:</i>
ՀՈՒԲԱԼԴ	<i>Ցամբրին, Հանգիր:</i>
ՑԱՄԲՐԻՆ	<i>Եւ այն կը ծու խօսուածքին</i>
<i>Եւածուկ միտքը կ'ըմբռոննս:</i>	
ՑՈՒԲԱԼԴ	<i>Այսո՛ շատ լաւ կ'ըմբռոննեմ:</i>
ՑԱՄԲՐԻՆ	<i>Անտարակոյս պաշարուած է նախանձու Մաթիլդէն</i>
<i>Գաղտնի կասկածներով. նէ կը վախէ թէ իրեն</i>	
<i>Մանֆրեդիի սիրոը ուրիշ սիրով վառուած կ'արծարծի.</i>	
<i>Եւ ըզգե՞զ ալ գործակից կը համարի:</i>	
ՀՈՒԲԱԼԴ	<i>Եւ դուն ես,</i>
<i>Աւելցո՞ւր նաեւ թէ գուն ես՝ որ կարծիք մ'այդպիսի</i>	
<i>Անոր սըրտին մէջ կ'արթնցնես:</i>	
ՑԱՄԲՐԻՆ	<i>Կը նախատես դու զուր տեղ</i>
<i>իմ պատիւ և անխարդախ հաւատարիմ զգացումներս:</i>	
<i>Ի՞նչ կերպ՝ մըտքէս անգամ չանցած քան մը կը ընամ ես զուրցել:</i>	

ՀՈՒԲԱԼԴ Քեզի նըման մարդու մը սիրտը շըրթունքէն տարբեր է։
Չուր տեղ խարել զիս կը ջանաս. քեզ կը ճանչնամ, և բաւ է։
ՑԱՄԲԻՒՆ Քանի որ այդպէս կը խօսիս, ուրեմնն ես, նու ինցս եմ՝
Որ ինչպէս պէտք էր՝ մինչեւ արդ քեզ լաւ ճանչյած չեմ եղեր.
Կը յարգէի քեզ իրը արդար մարդ և անկեղծ բարեկամ։

Ուղարկեր եմ, և սրխալ համարմունքս ետ արդ կ'առնեմ։
ՀՈՒԲԱԼԴ Ի՞նչ, ի՞նչ. Ցամբրին բարեկամաց շարքին մէջ զիս կը համբէ.
Հապ'օն մէկզի զիր, էն, ուղղէ ծուռ մրտածմունք մ'այդպիսի,
Եւ պարապ տեղ մի յուսար. Հուրալը երբեք առատ չէ՝
Սիրոյ զգացումըն տածելու անոր՝ որ զինք կը նենգէ,
Անոր՝ որ ուրիշին կործանուելուն կը բաղձայ՝
Որ ինքզինըը բարձրացնէ, անոր՝ որ լաւ սովորած է
Արբունեաց մէջ զործ զըրուած սովորական արուեստներն,
Եռանզի քողի ներքեւ ծածկել գաղտնի մատնութիւնն,
Եւ անուանարկ ընել ոսոխը սիրալիր ցոյցերով։

ՑԱՄԲԻՒՆ Եթէ զիս այդքան շարամիտ մէկը կարծել կ'ախորժիս,
կը կարեկցիմ վրադ, ո՞վ Հուրալը, և քեզ սըրտանց կը ներեմ։
Թէ կը վախես որ մէկը քու հաստարիմ զգացումներդ
կասկածելի ցուցած ըլլայ Մաթիլդէի աչքերոն,
իրաւացի կը վախես. ո՞չ երբեք նենգող շըրթներու
կամ դիրհաւան ականջներու երկրիս վրայ սով եղած է:
Նաեւ ես ալ կը տեսնեմ, խարուած է կինն այն ցասկոտ.
Բայց կարեկցիլ պէտք է. սիրող կին մ'է, զիտես նաեւ դուն,
Եւ վախն ու սէր՝ միշտ անբաժան իրարու հետ կ'ընկերեն։
Միւս կողմանէ՝ ոչ թէ առանց ծանրը պատճառ մ'ըլլալու՝
Նէ կը վախէ որ Մանֆրեդի հեռացուցեր է սըրտէն
Ամուսնական սէրն։

ՀՈՒԲԱԼԴ Ի՞նչ հիման վրայ հաստատուած են վախերն։
ՑԱՄԲԻՒՆ Նէ կը տեսնէ որ քիչ անգամ կու զայ նա զինք փշնտոելու,
Եւ կը թողու զինքը շուտով, շատ հեղ փախուստ ալ կու տայ.
Վրան երբեք ի՞ո՞ւր չ'ըներ և ո՞չ կը հարցնէ ի՞նչպէս կ'ապրի։
Իսկ թէ երբեմն իր վըշտերէն մըզուած կընիկն այն թըշուառ՝
Գանգատներ ընէ և կամ յանդիմանէ շարաչար,
Նա՝ սենեկին մէջ վերովար կը պըտքի լուս ու մունջ,
Չ'արդարացներ ինքզինըը բնաւ. արհամարհոտ, խիստ կերպով
Յանկարծ կընակը դարձնելով՝ կը լըքանէ, կը մեկնի։
Արցունըներու այն ժամանակ նէ հեղեղներ կը թափէ,
Յուսահատ ցաւով մազերը կու կընճոէ, կը ճողէ,
Կը պատըոտէ քօղերն, և խելքը թուուցածի պէս հոս հոն
Կը վազվըոտէ և ձեռքին տակ եկածը վար կը նետէ,
Եւ մոլեզին կերպով զանոնք կը կոխկըռոտէ, ջախջախէ։
Մինչեւ որ վերջապէս յոզնած դադրած կը նըստի,
Եւ հառաչանց մ'արձրկելով՝ կու լայ կ'ողբայ դառնապէս։
ՀՈՒԲԱԼԴ Լըսէ, Ցամբրին, և թէ ինօսքերս իմ հաճելի և անուշ

Ականջներուոց չըգան՝ ներէ; Ո՞վ չի զիտեր թէ Մաթիլդ
իրեն սըրտին վըստահութիւնը դրած է քու վրադ միայն,

Եւ դուն անոր ամէն շարժմունքն ու խորհուրդները գիտես,
Եւ ուղածիդ պէս կըրնաս կամբն ուղղել վարել աշումախ.
Եւ չըթողով որ քեզմէ զատ ուրիշ մ'իրեն մօտենայ՝
Կը հրակեն վրան՝ իւր որսին քով գմբասացող շան մը պէս:
Քեզ Մանֆրեդին ալ կը սիրէ, վրատահութիւն ունի վրադ.
Իսկ դուն երկուցն ալ կը մատնես:

Ե՞ս կը մատնեմ զանոնք, ե՞ս:

ՀՈՒԲՐԻՆ Դուն, այո՛, դուն. և իրացնէ ամէն իշխող իր կըշտին
Դրժախտարար կարծես թէ հարկէ է Աէյանոս մ'ունենայ.
Եւ երանի՛ անոր՝ որ մէկ հատ մը միայն կը համրէ:
Դուն կը նենգես զիրենք, դարձեալ կ'ըսեմ, երկուցն ալ մէկտեղ.
Եւ ըսածիս ճշշմարտութեան վրան ապահով եմ այնքան
Որքան վըստահ եմ որ խօսքերս այս Յամբրինի հոս կ'ուղղեմ:

ՑՈՒԲՐԻՆ Ե՞ս իմ տէրըս կարենամ նենգել, և ի՞նչ նպատակով:
ՀՈՒԲՐԱԾ Նըպատակը դու միայն կըրնաս գիտնալ, ոչ թէ ես՝
Որ և ոչ իսկ կը փընտռեմ, փընտռելս ալ զուր պիտ' ըլլար,
Զի դրանիկի մը սիրտը շատ խոր և մըթին անդունդ մ'է:
Բայց կարելի է գաղտնիքիդ քովը պատոի վերջապէս.
Եւ վայ քեզի, Յամբրին, թէ որ մը պատոի, վայ քու գըլխուդ.
Պիտի զառնաս ոշնչութեանն՝ ուսկից ծագած ես արդէն,
Իրբեւ փոշի պիտի ցըրուիս. և ուշ զիր, ուշ զիր կ'ըսեմ,
Որ քու քայլերը կը դիտեմ ես և ըզբեզ չեմ սիրեր:

ՑԱՄԲՐԻՆ Գիտեմ որ իւր ատելութեամբ կ'պատուէ Հուբրալդ զիս, զիտեմ:
ՀՈՒԲՐԱԾ Քեզ չեմ ատեր, կ'արհամարհեմ:

ՑԱՄԲՐԻՆ Օր մ'ալ գուցէ թէ վախնաս:
ՀՈՒԲՐԱԾ Այդ աստիճան ես վատանամ. Հուբրալդ վախնայ Յամբրինէն:
ՑԱՄԲՐԻՆ Այո՛, թէ չես զիտեր՝ կուրծքիս տակ այնպիսի սիրտ մը կայ՝
Որ անիրաւ տեղ նախատուած՝ կըրնայ... Բայց չէ, չեմ կարող
Վըէժնընդիր ըլլալ... կ'ուղեմ մոռնալ, ամէն բան մոռնալ.
Օրէնք մ'որ դու լաւ չես ճանչնար, կը հրամայէ այն ինծի՝
Ատելութեան փոխարէն սէր ունենալու, և զարձեալ
Քեզ բարեկամ ըլլալ կամքիդ հակառակ:

ՀՈՒԲՐԱԾ Է՛հ, ո՛վ Յամբրին,
Կ'ուղեմ իրաւ որ ես ըզբեզ ինձ բարեկամ համարիմ,
Լաւ, ըսկըսի թող լեզուդ այս վայրկենէս շատ շըկըրկնել
Մանաւանդ թէ ոչ երբեք նուիրական բառդ այդ հընչել.
Մէկդի թող այդ հեզ, բարեպաշտ երենալու կեղծիքներդ,
Ոչ ըզբեզ սուրբ օրէնքներն այդքան պահպանող հըոչակէ,
Ոչ ալ զիւրաւ ներողամիտ ըլլալու այդքան փութա.
Զգա՛ նախատինքն՝ երբ նախատուիս, և թէ սըրտիդ մէջ երբեք
Պատուոյ դեռ կայժ մը կ'արծարծի՝ սուրիդ վրայ փայլն ինձ ցըցուր:
ՑԱՄԲՐԻՆ Ահաւասիկ Մանֆրեդի:

ՏԵՍԻԼ, Բ.

ՄԱՆՖՐԵԴԻ, ՌԻՎԱՐԴԻ, ՀՈՒԲԱԼԻ, ՑԱՄԲԻԻՆ

ՄԱՆՖՐԵԴԻ

Ցես՝ տէրութեանս իմ տակ եղած երկիրներուն մէջ ո՞րքան
իմ անունովըս սոսկալի զեղծութեր գործ կը զըրուկն.

Ցես թէ ո՞րչափ անարժան կերպով հարկեր կը գանձուին...
Լաւ որ երկու խորհըրդականքդ ալ հոս մէկտեղ կը զըտնեմ:

ՑԱՄԲԻԻՆ Տէր, երեսիդ վրայ կը կարդամ ես տըխրութեան նըշաններ.
Թէ կը հաճիս՝ պատճառը մեր եռանդեան ցոյց տուր աղէ:

ՄԱՆՖՐԵԴԻ Ճիշդ այդ բանին համար եկած եմ հոս ըզձեզ զըտնելու:
Մեր դրած նոր տուրքն և բարբարոս հարկահանին՝ անողորմ
Հաւաքելու կերպերն՝ ամբողջ ֆայենցան իւր դղեակներով
Եւ բովանդակ մեզի հպատակ գաւառներն ուսց կը հանեն.

Ամէն կողմէ տըրառնջալու ողբի ճայներ կը հասնին,
Ոլոնց ամէն մէկը սըրտիս մէջ իրը շանթ կը պայթին,
Եւ զիշելն անզամ հանգիստ չեն թողուր քուն ըլլալու:
Խիզմա ինծի դէմ կը բողոքէ, հանզարտեցնել կ'ուզեմ զայն.
Կը փափարիմ խոնճմարար հրովարտակս ես առնելու:
Ատելի տուրքը ջընջելով: — Բարեկամներ, զուրցեցէր,
Այս փափարիս դէմ ըսելիք մ'արդեօք ունի՞ք. խօսեցէր:

ՑԱՄԲԻԻՆ Թող նախ Հուբալդ իրեն կարծիքն յայտնէ:

ՀՈՒԲԱԼԴ

Ես այն ժամանակ

իմ մըտքիս խորհուրդն յայտնի պարզեցի այստեղ կանխաւ՝
Աղետալիր երր այդ տուրքին հաստատուելուն դէմ կեցայ,
Գուշակելով հետեւանքները՝ վտանգաւոր ցըցուցի:
Զարդերով դեռ մեր դաշտերը կը մըխան, գոչեցի,
Արինազուրկ է երակնիս, դեռ կը փայլին վէրքերնուա
Յաւագին ըսպիները կարմրաթուի երանգով,
Իսկ անդին ալ՝ Վիտիսի ափունքներուն վրայ կանգնած՝
Կը դարմանէ կը լուայ վէրքերը քինախանձն Հուաւեննա,
Եւ վէնենտկեան Առիւծին ոյժն աղերսելով՝ կը սպառնայ:
Բազմաթիւ ոսիներու ատելութիւնն զուրսէն,
Եւ ներսէն քաղաքական խոռվութիւնը մեզ կը պատեն.
Իսկ մենց տուրքի բեռն ամրոխին վրայ ճանրացնել կը խորհինց,
Եւ բազուկներն այն կը ճընշենք՝ որոնցմէ քիչ ատենէն
Օգնութիւն պիտոր հայցենք: — Ես այս ամէնն ալ ըսի,
Բայց Յամբրինի խորհուրդն ընտիր դատուեցաւ այն ժամանակ,
Իսկ իմ խօսերս անարգուեցան, և պէտք էին անարգուիլ,
Զի անաշառ ընդդիմախօս մ'երքեց հաճոյ եղած չէ.
Բայց չեմ զիտեր երեսպաշտել:

ՑԱՄԲԻԻՆ

Եւ ոչ ուրիշը գիտէ.

Լոկ իշխանին պէտքերն ինծի տարբեր խորհուրդ ազդեցին:

ՀՈՒՅԱՆԴ Ե՛ւ, իշխանին հրովարտակները միթէ մի՞շտ իր պէտքերն Հրատարակի՞ն պիտոր, և ոչ երբեք պէտքերն ամրոխին։ Բայց աղէ ի՞նչ պէտք կան։

ՑԱՄՐԻՒԻՆ Եւ կայ մէկը զանոնց չըգիտցող։

Ամայի են ամրոցներն, յոզնած դադրած կրոռուելէ՝ Սակաւաթիւ մեր զինուորաներն, և թէ յանկարծ ժանտ ոսպին Ոսկիէ և զէնցէ զուրկ զըտնէ զմեզ, ըսէ ինձ, Մեզի համար պատերազմիլ պիտոր ուզէ, և կամ ովկ Պաշտպանութեան պիտոր կանգնի, արութեան ցոյց պիտի տայ։

ՀՈՒՅԱՆԴ Հպատակներու սէրն ու կուրծքերն։ — Ա՛վ տէր, շահէ դու զանոնք, Եւ բնաւ ուրիշ հոգ մ'ունենար. թէ հպատակացըդ սիրտերն Անձնանընէր են բեզի, ձայն տուր, կը տեսնես թէ ինչպէս Հզարաւոր զէնցեր ու բիւր սուրեր իսկոյն կը շողան։

Եւ չորս կողմէն ցու զրօշներուդ պահպանութեան կը դիմեն։ Խսկ թէ զանոնք կորսենցնես, նոյն իսկ բիւր հազար բազուկներ Ապահովել ցեզ չեն կըրնար. չունի բազուկն երբեք ոյժ՝ Երբ ոյժը չի բըխիր սիրտէն. և դուն այնչափ բազմաթիւ Զինուորներու և զէնցերու մէջ կը թաս մերկ և անզէն։

ՑԱՄՐԻՒԻՆ Ուրեմն իշխոր մ'հպատակներու սիրոյն վրայ լոկ պիտի զնէ իր բովանդակ յոյսն, իր մարդկանց սիրոյն վրան. ո՛հ, իրաւունէ Լաւ կը ճանչնաս դու ժողովուրդն։

ՀՈՒՅԱՆԴ Ե՛ւ, կը ճանչնամ ես նաեւ

Վատահամբաւ ամրողջ վոհմակ մ'ալ արքունեաց զայլերու, Որ քաղցած փորերնին յազեցնելու նպատակով՝

Անպաշտպան անմեղ զառանց կաթն անդադար կը ծըծեն։

Իրաւցնէ հիանալի՛ պատճառ տուրեր ժողվելու.

Որպէս զի դեռ աւելի ճոխ և աւելի համազամ

Կերակուրներ ձեր սեղանին վրայ չըպակին բուրելու,

Որպէս զի դեռ աւելի զիրգ ու փափկագոյն անկողինց

Զեր կողերն հանգըստացնեն, և զահլիճնիդ աւելի

Բազմաշոխնդն աղազակով լիցնեն ծառայց անպատկառ,

Պէտք է համեստ բազարացին լացնէք. բանուորն օգտակար

Պէտք է փութայ լուսարացէն կանուխ երթայ քըրտնելու,

Անոնց համար՝ որ կը խորդան դեռ բալցրախորժ քունի մէջ,

Եւ թուլամորթ անոնց կեանընին հաճոյըը դեռ մեղկելու.

Պէտք է յոզնած դադրած մըշակն՝ հառաչանըներ հանելով՝

Գիշերուան դէմ տուն զառնայ, հոն ամուսինն ու որդիք

Տիսնելու վառարանին ցով տըլսրադէմ բոլորած

Եւ գունատ երեսներով՝ որ իրմէն հաց կը խընդրեն,

Եւ չունենայ հաց տալու... Ա՛ն, տէր, այս պատկերը սըրտիդ

Այս պատկերը թող մըտաքիդ մէջ անմոռաց քանդակուի,

Եւ ներէ ճշշմարտութեան սիրոյս, անկեղծ խօսելու։

ՄԱՆՅԱՐԵՐԻՆ Եկուր, բարեկամ, եկուր սըրտին վրայ սեղմեն,

Եւ զըրկախառըն գորովանցս այս թող իմ տեղը խօսի.

Ճշշմարտութիւնը շըրթներուդ վրան՝ ինծի բազուրը կու զայ,

Արժանաւոր ինծի հաճոյը մ'է զայն լըսելու քեզմէ.

Թէ կը սիրես զիս՝ այսպէս միշտ խօսէք – թող վէճը դադրի.
Կը վընկեմ հրովարտակս ետ կոչել, և դուն, Ողովարդ,
զնա՛ շուտ, զրէ՛, և հարկ եղած կարգադրութիւնը գործ դիր:
ՈԴՈՎԱՐԴԻ Հրամանները գործ դնելու, տէր, կը փութամ կը թըռչիմ.
Ետ կոչուած վրձնող մեծ վիշտերէ քեզ կ'ազառէ.
Արծաթի և կամ ոսկոյ՝ անարգ ամէն մէկ կըտոր
Մէյմէկ սիրտ կ'ուժացնէին քեզմէ:

ՅԱՄԲՐԻՆ Նայէ, տէր, ուշ գիր.
Գօրութեանդ համար իոր վէրը մ'է այսպիսի տկարութիւնդ.
Խշխանի մ'երրեց պատշաճ չէ հրամայածն ետ առնուլ:
ՄԱՆՖՐԵԴԻ Ամբարիշտ ըսկըրզունք, գժուխը ծոցէն զուրս ժայթքած,
Եւ կընքւած թըշուաւներու արինով, ես կ'ատեմ զայն:
Գնա՛, բաւական է, ո՞վ Յամբրին, գնա՛ հեռացիր օ՞ն ինծմէ.
Խորհուրդներուդ արդ պէտք չունիմ:
ՅԱՄԲՐԻՆ (Յած կ'ըսէ Համբարիշն) Առելութեանդ, ո՞վ Հուրալդ,
կը ծիծաղի բախտն. արդ հըրճուէ, ընկճէ Յամբրինն, ատենն է:
ՀՈՒԲԱԼԴԻ (Յած կ'ըսէ Յամբրիշն) Դրանիկ աղուէս, սիրտը հանգիստ բըռնէ. քեզմէ չեմ վախնար:

ՏԵՍԻԼ Գ.

ՄԱՆՖՐԵԴԻ և ՀՈՒԲԱԼԴԻ

ՄԱՆՖՐԵԴԻ Այլայլած կը մեկնի, սիրտը խայթեցիր դառնապէս.
Կը խընդրեմ որ ասկէց վերջ նախատելով չըխօսիս:
Ծանր է ինձ քովս ունենալ այսքան զանազան բընութեամբ
Հաւատարիմ պաշտոնեաներ՝ իրարու հետ թըշնամի,
Լաւ զիտեն՝ ո՞ւր որ բազուկներն իրար չըլլան համաձայն,
իշխանութեան մը զլուխն այնտեղ չի կըրնար լաւ կերպ վարել,
ՀՈՒԲԱԼԴԻ Եւ ուր զլուխն ինքզինքը տկար երեւցնէ զուր է այնտեղ
Բազուկներուն ալ իրարու հետ գործակից միութիւնն:
ՄԱՆՖՐԵԴԻ Կը հասկնամ. զըժրախտարար այդ կըշտամբանքդ արդար է.
Ախ, իրաւցնէ շաս իսկ, այո՛, իշխանիդ միտքն հիւանդ է.
Շատ խոր է վէրըն՝ Ելիզայէն, աւաղ, սըրտիս մէջ բացուած.
Ելիզայէն... Անուն առանց գողալու չեմ կըրնար տալ:
ՀՈՒԲԱԼԴԻ Լաւագոյն պիտ'ըսէիր, տէր իմ, առանց շիկնելու:

ՄԱՆՖՐԵԴԻ Կ'ամըչնամ, այո՛, Հուրալդ. բաւ է անունն իւր լըսեմ,
Երակներէս իսկոյն կարակ կարծես հոսանք մ'անցնելով՝
Դէպ երեսը կը դիմէ, և խոր թաղուած գաղտնիքն այն՝
Որ միայն քեզ ծանօթ է զուրս կ'երեւցնէ:

ՀՈՒԲԱԼԴԻ Յարդ ինձ միայն,
Պիտի լըսես սակայն շուտով շըշուկն հազար շըրթներէ,
Արդէն Մաթիլդ կ'ալէկոծի կասկածներու ծփանցներով,
Դեռ բան մը չէ կըրցած զըսնել, բայց կըրնայ մէկը խարել
Սիրողի մը սուր աչքերն - Ո՞հ, տէր, դարձի՛ր, օ՞ն, դարձի՛ր
Առաջուան ցու վիճակիդ. Խլէ՛ մոլութիւնդ այդ սըրտէդ:
Digitised by A.R.A.R. @

ՄԱՆՖՐԵԴԻ ԶԵմ կըրնար:

ՀՈՒԲԱԼԻ Պիտի կըրնաս՝ եթէ չուզես խուլ ըլլալ
Բանական մըտքի ձայնին:

ՄԱՆՖՐԵԴԻ Մեր իդձերուն վրայ տիրող

Այդ պանծալի բանական միտց կոչուածն՝ այն չէ ի՞նչ կ'ըսուի.
Կ'անհետանայ՝ երբ մարդուս սիրոն ալէկոծուած կը խոռվի.

Իր խրատներու սառն՝ այնցան ոյժ չունի, որքան շիթ մը ջուր՝
Բոցակէզ հնոցի մը վառ խանձողներուն վրայ նետուած:

ՀՈՒԲԱԼԻ Կը շուարիմ... ի՞նչ ըսելիքըս չեմ զիտեր:

Բարեկամ,

Ոչ թէ յանցանքս արդարացնել կ'ուզեմ. ես ինքս ալ, այն՝,
Կ'ըմբռնեմ որչափ սոսկալի է. բայց վրաս գութ ունեցիր՝

Մինչդեռ անգութ եմ ես ինծի գէմ:

ՀՈՒԲԱԼԻ Կը ցաւիմ վրադ, ով տէր:

ՄԱՆՖՐԵԴԻ Եւ անարժան եմ: — Ո՛վ երկինց. անմեղութեան նախ միայն
Բզզացմունց մ'էր երեցածն այն, բզզացմունք զըթութիւն...

Բայց ի՞նչպէս զինքը չըսիրել. ազնուութիւնը տոհմին՝

Մեծարելի զինք կ'ընծայէր. Ֆէրրարայի իշխանին

Ատելութեան զոհ մ'ըլլալու վախէն ստիպուեր էր փախչիլ.

Դըժբախտ էր, զեղեցիկ էր, և արցունց կը թափէր...

Եւ յետոյ այնքան շնորհալի կերպեր, պարկեշտ նայուածքներ...

Ե՛հ, Հուբալի, ի՞նչ ըսեմ, զերեց զիս, դիւթեց սիրաս ու հոգիս
Բարութիւնն առաքինի. Թէ ոչ՝ խորշած կ'ըլլայի.

Այն գերասցանչ, այն ցաղցրանոյց հրապոյրն համեստ վարմուակին՝

Թաղթեց ինծի, և բորբոքեց վառեց բոլոր զգայարանց:

Կրակը մարել փորձեցի շատ անգամ, բայց նոյն ժամանակ

Կը բաղձայի որ ջանքս զուր ելէր, և այնպէս եղաւ.

Վասըն զի վատնգն ինձ չափազանց հանոյական դարձած էր,

Եւ յաղթութիւնը՝ յաղթուելէս աւելի վախ ինձ կ'ազգէր:

ՀՈՒԲԱԼԻ Տէր, սոսկալի է բռու վիճակը. կարելի է բուժել

Անհետացնել վէրը մը՝ որ չար գեղեցկութեան արդիւնք է,

Վասըն զի չար սէր մը՝ բարի սրբոի մէջ կարճ կը տեսէ.

Բայց մահարեր են ամօթիսած գեղեցկութեան մը վէրքերն:

Սակայն զուն ի՞նչ կը պահանջես. չ՞ս տեսներ որքան քեզի

Անպատի. է զառանցմունքը այդ, մոլութիւնդ այդ յիմար:

ՄԱՆՖՐԵԴԻ Կը տեսնեմ:

ՀՈՒԲԱԼԻ Կը բողոքէ խիղճըդ բեզի դէմ:

Կը զգամ:

ՀՈՒԲԱԼԻ Իսկ ուրեմն ի՞նչ կը յուսաս:

ՄԱՆՖՐԵԴԻ Ես ալ չեմ զիտեր:

ՀՈՒԲԱԼԻ

Թող ուրեմն ես ըսեմ, աչքերըդ մըթնող քօղը պատուեմ:

Սիրելը փափաքիլ ըսել է. ուշ դիր սակայն

Որ սիրոյդ և սիրուած առարկային միջավայրն

Ահաւոր անդունդ մը կայ, ուսկից անցնիլ թէ ուզես՝

Հարկ է ոտքիդ տակ կոխըռնես անձիդ համբաւն ու պատիւն,

Եւ պըղծես մարդկային և երկնադիր օրէնքներն.
 Հարկ է հազար խրզճի խայթեր ճանապարհիդ վրայ սպաննես,
 Որոնց տեղ բիւր ուրիշ խայթեր պիտի ծնանին դառնագոյն,
 Որ ատելի պիտոր զարձնեն քեզ պայծա լոյսն արեւուն,
 Մութ գիշերուան մէջ սարսափի մասնեն, բունչէ ցատքեցնեն.
 Եւ դամբանի մ' իրեւ խորէն պիտի գոչեն այն ատեն,
 Եղեռնաւո՞ր զու, խարեցիր անմեղ մ' եւ կինդ ալ քընքոյշ
 Երեսէ թողոցիր, ով ապերախտ, կինն մը միրող,
 Որ թափուր անկողինն արցունքներով կ'ողողէ:
 Եւ խեղճն ինչ պատճառ տրւաւ քեզ անհաճոյ ըլլալու,
 ի՛ն, ինչ բանի մէջ պակսեցաւ քեզի դէմ, ինչ մեղք ըրաւ:
 Օժտուած էր հրաշալի շըքնաղագեղ ծիրքերով,
 Քեզի նուիրած էր բովանդակ սըրտին գորով և իղձեր.
 Ուփուազրուժ եղած ատենդ ալ սիրեց, որքան ուրեմն
 Հաւատարիմ թէ ըլլայիր. և նէ դեռ քեզ կը պաշտէ,
 Եւ կը ներէ քեզի: — Ա՛խ, տէր իմ, դարձիր զիրկը, դարձիր.
 Անոր սըրտին բարախումներն ըզգա կուրծքիդ դէմ դարձեալ,
 Պիտի փոխուիս բոլորովին, քեզ երջանիկ պիտի զզաս:
 Այս՝ իշխանդ իմ, զըրկախտան ամուսնական գորովներն
 Ամենազօր են, երկնային այնպիսի քաղցր ըզմայլմոնք
 Ամրողջ հոգւոյն մէջ կը զեղուն՝ որ սիրտ ու միտք կը զերեն,
 Եւ ամէն իղձեր իրենց մէջ կը քաշեն կ'ամփոփեն:
 Կը տեսնեմ, շարժած է սիրտգ. երթանց, ինծի հետ եկուր,
 Երթանց զինքն ըսփոփելու, լուէ ինծի, հապ'օն երթանց:
ՄԱԹԻԼԴԻ Կեցիր. Կ'տեսնեմ Մաթիլդէի հետ Ելիզան հոս կոս զայ.
 Ո՛հ, հեռանանց այս չարազէս հանդիպումէս, հեռանանց,
 Ելիզային առջեւ գաղտնիքս իմ կը մատնուի՝ թէ հոս մնամ:

ՏԵՍԻԼ. Դ.

ՄԱԹԻԼԴԵ և ԵԼԻԶԱ

ՄԱԹԻԼԴԻ կը տեսնե՞ս, Ելիզա, ինչպէս կը փախչի նա ինծմէ:
 ԵԼԻԶԱ. (Ինքիրեն). Կը դողամ:

ՄԱԹԻԼԴԻ Ներկայութիւնս իմ կը նեղէ զինքն այստեղ.
 Եւ նայուածք մ'անգամ, նայուածք մ'իսկ դէպ ինծի չըդարձուց
 Ապերախտն այն: Կը տեսնե՞ս, Ելիզա, ստոյգ չէ՞ր ըսածս:
 ԵԼԻԶԱ. (Ինքիրեն). Ա՛խ, ինչ կընամ ըսել, և ոչ իսկ խօսելու սիրտ կ'ընեմ, —
 Եշխանութի՛... զուցէ թէ միտքն արդ հոգերով լեցուած է...
 Լաւ զիտես, ինչպէս իշխողի մ'հոգերն անխօս ու մութ են.
 Դիտս թէ ինչպէս իր ամբողջ մըտածութերն ու հանդիսան
 Ալդէն նուիրած է նա իրեն տէրութեան դեռ մեծագոյն
 Պայծառութեան, և գեղեցիկ ու հզօր քաղքիս շըքնութեան,
 Եւ տառապեալ զաւառներուն և հպատակաց հանգըստեան.

Դիտես թէ ո՛րքան զբժնդակ թըշնամիներ կը կըսուին
իր տէրութեան դէմ, և կ'ուզէ՞ս որ դեռ ուրախ զուարթ ըլլայ
եւ զեռ ժըպտի՞ երեսիդ:

ՄԱԹԻՒ.ԴԵ

Զուր տեղ, ազնիւ բարեկամ, զինքն արդարացնել կը ջանաս,
Սըրտի՞ և ոչ մըտքի ծընունդ է արիսրութիւնն իւր մըթին.
Շատ երկար ժամանակէ վեր կը զիտեմ ևս վարմունքն,
եւ եթէ լաւ ինձի յայտնի են նըշանները սիրոյ,
Նա սիրով է վարակուած, համոզուած եմ ըսածիս,
Յիմար չեմ, և ամուսին մը կարելի չէ խարուի:

ԵԼԻԶԱ. Եւ սակայն շատ անգամ լլսեր ես հաստատել երդմունքով...

ՄԱԹԻՒ.ԴԵ

ԷՇ, հիմակուան երդմունքներուն ես ի՞նչ հաւատը ընծայեմ.
Բոլոր չարագործներն ալ զիւրութեամբ կ'երդութնան.
Եւ հազար անգամ նաեւ ինքն ալ սըրտիս վրայ փարած՝
Երդութիւն ըրաւ հաւատարիմ սիրով զիս միշտ սիրելու,
Եւ սակայն կը մատոնէ զիս, կ'արհամարհէ աւասիկ,
Եւ երես իմ, եղոնկ, ալ իրեն սըրտին վրայ չ'իշխներ:
Ուրեմն ի՞նչ բանի կու զան զարդարանցներս այս ունայն...
Հեռացէք ինձմէ, մէկդի կորէք թըշուառ պաճուճանց,
Սուս երեւոյթս այս անպատեհ է վրշտիս, զիս կը նեղէ:

ԵԼԻԶԱ. Հանդարտէ, կ'աղաչեմ, այսպէս մի պատիւդ անարգեր:

ՄԱԹԻՒ.ԴԵ

ԱՇ, ոչ, ասկէ վերջ նուաստագոյն պէտք է զգեստներ ես հազուիմ.

Որո՞ն համար զարդարեմ կուրծրու այս կամ ծամերս այս հիւսեմ,
Անինամ և հերարծակ պէտք է թողում ես զաններ...

Մի՞նչդեռ ուրիշ մէկն իմ վասարվս, աւաղ, զանոնց կը պըճնէ,
Դեռ աւելի գեղեցիկ զինքն երեւցնելու ջանալով...

Դեռ աւելի... բայց թէ զուցէ զուր կասկածով մ'իրաւցնէ

կը շարչըրկեմ զիս ընդունայն տեղ, և իրեն տագնապին
թէ ուրիշ պատճառ մը կայ, թէ գուցէ միտքն իւր տարրեր

ինձ անծանօթ զըժբախտութեան մըտմըտուքին կը խոռվի...

ԱՌ, ըսկրսէ զուն, Ելիզա, դարձեալ սկրսէ, կ'աղաչեմ,

Զինքն արդար երեւցնելու, փափաքիս յոյս տուր, խընդրեմ,

Եւ էրկիս հաւատարիմ նըկարէ իմ աչքերուս,

Եւ թէ կըրնաս՝ ցոյց տուր որ ես կ'անիրավիմ, կը ցնորիմ:

ԵԱԼԻԶԱ. Բաւ է, զաղըէ, հանդարտէ, սիրտըս կը տրորես զու, զաղըէ.

Խարուած ես բորբոքուած մըտիդի ունայն ցնորներէն.

Այս, անմեղ է Մանֆրեդի. ինքինըզդ զուր կը տանջես:

ՄԱԹԻՒ.ԴԵ

Անմօղ է Մանֆրեդի, և կը թողոն լքանէ զիս.

Անմօղ, և արցունիներս իմ բնաւ բանի տեղ չի գներ.

Ոչ, ոչ, եղոնկ, նա կը մատոնէ զիս, ո՞վ կըրնայ չըտեսնել.

Անգութիւն այն կը խորչի ինձմէ, կ'ատէ զիս, զիտեմ,

Եւ միայն ողը և արտասուց ինձի բաժին կը թողու:

ԵԼԻԶԱ (ինքրիսե). Զեմ կըրնար զիմանաէ. Երկի՞նք, խորհուրդ ինձ արւէք:

ՄԱԹԻՒ.ԴԵ

Ելիզա, ցոյ անուշիկ ցաւըդ կ'աղդէ ինձի աղու զգացումներ,

Եւ կը յայտնէ ազնըւախոն ցու սըրտիդ զութն ու գորով...

Բայց զուրցէ ինձ... կը տեսնեմ, պալատիս զարդ ու պարծանց

Բազմաթիւ ազնուատոհմիկ տիկիններու խումբին մէջ՝
Քեզի խօսքերն իւր բարեգութ կերպով կ'ուղղէ Անֆրեդի,
Եւ ուրախ եմ որ ազնիւ կարեկցութեան զգացումով
Փառաշուց զըժրախտի մը նա սփոփել կը ջանայ
Համեստ լաւութիւններն ու չարարախտ արկածներն։
Արդ, ըսէ ինձի, իրեն հետ խօսելուդ ժամանակ՝
Արդեօց կըրցած ես հասկրնալ բան մ'իւր մըտքին խորհուրդէն,
Չես փորձած ճարտարութեամբ մ'իրեն գաղտնիքն իմանալ.
Հարցուց երբեք տեղեկութիւն մ'իր ամուսնոյն վրայ բեզմէն,
Զըլպատմեցի՞ր ապերախտին իմ արցունքներս ու վիշտերս։

ԵԼԻԶԱ. (Ինքիրեն)։ Ո՛հ, ինչպիսի՞ հարցունենք: — Ազնիւ իշխանութիւ, հաւատա...

Ապահով եղիր որ միշտ քու վրադ խօսած է ինձի
Քաղցր ու սիրալիր զգացումներու զորովով։
Եւ երբեք բերնէն թուուցած չէ անպատշաճ բառ մ'անգամ՝
Հաւատարիմ իրեն սիրոյն դէմ կամ սըրտին լաւութեան։
**ՄԱԹԻԼԴԵ. Ծանծաղամիտ չէ նա, և լաւ զիտեմ թէ ինչ պատճառաւ
Քեզի՞ հետ խօսելու ատեն կըշուած է բառերն։**
Ինձի հաւատարիմ ըլլալդ՝ իրեն ծանօթ է,
Ինձմէ ծածուկ բան չըպահելող խորամանկն այն զիտէ:
Բայց որքան ինոր կ'ուզէ թաղէ թող իր զաղտնիքն, ես զիտեմ
Գիտեմ ես ինչպէս կըրնամ դուրս հանելո. երկար ժամանակ
Անկարելի է Յամբրինի աչքն փախչի:

ԵԼԻԶԱ. Յամբրինի՞.

Եւ Յամբրինի՞ վրայ վրստահիլ դու կ'ուզես:

ՄԻՇԱ. ՄիՇ բնաւ վախեր.

Մանֆրեդի և Հուբալդի առած ամէն մէկ քայլերն
Նա հետամուտ է գաղտնաբար լըրտեսելու, և շուտով
Անտարակյոս յայտնի կ'ըլլայ թէ ո՞վ է իմ նախանձորդս...
Բայց վայ յանդուզն այն հրպարախն զըլխուն, վայ:

ԵԼԻԶԱ. (Բարձր). Երբ ճանչնաս՝ ինչ պիտոր ընես: (Ինքիրեն) Ո՛հ, եղուկ ինձ:

(Ապահով) ինչ պիտոր ընեմ...

ՄԻՇ. Ինչ պիտ'ընեմ... Ես զիտեմ.

Մեծ զօրութիւն կը ներշընչէ և քաջարի խրոխտութիւն
Դաւաճանուած սիրոյ մը ծնունդ եղած ցաւն... ինչ պիտ'ընեմ.
Կ'ուզէի որ ըլլային նախանձորդիս մարմնոյն մէջ
Այնչափ կեանցեր՝ որչափ որ ես հառաջանցներ կը հանեմ,
Որչափ թափած արցունքներուս մէջ կաթիլներ կը զըտնուին:

ԵԼԻԶԱ. (Ինքիրեն)։ Կորսուած եմ ես:

ՄԱԹԻԼԴԵ. Այո՛, անգութ պիտոր ըլլամ, շատ անգութ,
Եւ արդար միանգամայն... Բայց արդ ինքինքս կ'ուտեմ
Մուղին կատաղութեամբ՝ ժամ մ'առաջ քօս այս պատուելու...
Երթանց, մտերիմդ իմ Ելիզա, վըէժըս հանեմ պիտոր ես,
Եկուր երթանց արդ Յամբրինի հետ զաղտնաբար խորհելու:
ԵԼԻԶԱ. (Ինքիրեն)։ Կորսուած եմ՝ երկնային թէ հրաշք մը զիս չազատէ:

Թրդմն. Հ. Ա. Վ. ՏԻՐՈՑԵԱՆ